

ԱՄԵՆԱՊԱՏԻՒ ՊԱՏՐԻԱՐք Ա. ՅՈՐ ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆԸ

ՄԻԱՑԵԱԼ ՆԱՅԱՆԳՆԵՐ ԵՒ ԵՒՐՈՊԱ

Տարւոյս վերջին երկու ամիսներու ընթացքին Պատրիարք Արքազանը, ընկերակցութեամբ Գերշ. Տ. Շահէ Արքեպիսկոպոսին, երկար ճամբորդութիւն մը կատարեց գէպի Միացեալ Նահանգներ եւ Եւրոպա: Պատրիարքացանիս վերաբերեալ զանազան գործերու եւ տեսակցութիւններու անհրաժեշտութիւնը ստիպեցին Պատրիարք Արքազանին որ ստանձնէ յովնեցուցիչ եւ երկար այս ճամբորդութիւնը ձմեռուան եղանակին:

Առաջին հանգրուանը եղաւ Նիւ Ենոք, որու օդակայանը փութացած էին Ամերիկայի Արևելեան Թիմի Առաջնորդ Գերշ. Տ. Թորդոմ Արքեպս. Մանուկեան, Արժ. Տ. Գառնիկ Քահանայի ընկերակցութեամբ եւ խումբ մը ազգայիններ՝ Պրն. Տատուր Տատուրեանի դիմաւորութեամբ: Պրն. Տատուրեանցանկութիւն յայտնած էր որ Պատրիարք Արքազանը ըլլայ իր անձնական հիւրը Ամերիկայի մէջ եւ Պատրիարքը ընդունած էր Հրաւէրը:

Ժամանումին յաջորդ օրը, Նոյեմբեր 16-ին, Ամեն. Տ. Եղիշէ Ա. Պատրիարք եւ Տ. Շահէ Արքեպիսկոպոս մասնակցեցան նոր արձանի մը բացումին Առաջնորդարանի բակին մէջ: Հոչակաւոր քանդակադործ Նագեանի նոր ստեղծագործութիւնը, յատկապէս պատրաստուած այս առթիւ, կը պատկերացընէ «Էջն ի խաչէն» արդիական ոճով: Նոյեմբերատուն է ազգային մէծ բարերար եւ Հ. Բ. Բ. Միութեան ցկեանս Նախազահ Տիար Ալեքս Մանուկեան:

Նոյեմբերի 18-ին, Պատրիարք Արքազանը եւ Պատրիարքարանիս Դիւ ամսագետը մեկնեցան Տիթրոյթ եւ նոյն գէշերը հիւրասիրութեան Մխական Խորհուրդին կողմէ մէծ ճաշկերոյթով մը: Այս առթիւ Տիար Ա. Մանուկեան արտասանեց գեղեցիկ այն ճառը, զոր կը հրատարակենք փոխան խմբագրականի, իր մէծ շահէկանութեան համար:

Յաջորդ գէշեր, Պատրիարք Արքազանը ընթրիքի հիւրը եղաւ Տէր եւ Տիկին Ա. Մանուկեաններուն, իրենց բնակարանին մէջ:

Կիրակի առաւօս Պատրիարք Արքազանը Ա. Պատարագ մատոյց եւ քարոզեց Ա. Յովհաննէս Մկրտչէ Էկեղեցիին մէջ, հաւատացեալներու խուռն բազմութեան մը ներկայութեան: Յաւարտ Ա. Պատարագի, Նորին Ամենապատուութիւնը նախազահց թէյասեղանի մը, Էկեղեցիի սրահին մէջ, որու ընթացքին Ամերիկայի Հ. Բ. Բ. Միութեան Նախազահ Տիար Եղուարդ Մարտիկեանին պաշտօնապէս յանձնեց ոսկեայ չքանչան մը: Տէր եւ Տիկին Ե. Մարտիկեաններ Տիթրոյթի Հոգեւոր Հովիւ Հովիշ. Տ. Փառէն Շ. Վարդապետի առաջնորդութեամբ եւ ընկերակցութեամբ Տիթրոյթի Հայ ազգայիններէն Տէր եւ Տիկին Մարթին Արքարեաններու, Տէր եւ Տիկին Վահէ Բարէլեաններու, Տէր եւ Տիկին Վահէ Հայէ Տէր եւ Տէր եւ Տիկին Լաքցեաններու, ուխտի եկան Ա. Քաղաք անցեալ Հոկտեմբերին: 1969-ին Տէր եւ Տիկին Եղուարդ Մարտիկեան բարերարները եղած էին թանգարանի մը, ուր առաջին անգամ ցուցադրուեցան Ա. Յակոբի Գանձատան թանկագին առարկաները: Թանգարանի բացումին եւ ցուցահանդէսին յաջորդութիւնը բացառիկ եղաւ. Երեք ամիսներու ընթացքին հարիւր քսան հազար օտարեներ այցելեցին Հայ արուեստի եւ պատմութեան զմայլելի գեղեցկութիւններուն եւ միջազգային մամուլը բարձր գնահատական-

ներով արձագանդեց Հայկական արուեստի գլուխ գործոցներու ցուցադրութեան։ Վերջին իր այցելութեան առթիւ, Տիար Ե. Մարտիկեան կրկնեց իր նըւիրատուութիւնը եւ յանձն առաւ Ժառանգաւորաց Վարժարանի հին շէնքը վերածել նոր թանգարանի մը, աւելի ընդարձակ եւ լման։ Բարեբաստիկ այս առթիւ, Երուսաղէմի Քաղաքակեալ յատուկ նշան մը պատրաստել տուաւ Տէր եւ Տիկին Մարտիկեաններու անունով եւ յանձնեց զայն Սրբազն Պատրիարքին, որովէսզի Տիթրոյթի մէջ ներկայացնէ զայն մեծ բարերարին։ Բուռն ծափող-ջոյներու եւ ջերմ խանդավառութեան մէջ, Պատրիարք Սրբազնը կատարեց այդ քաղցր պարտականութիւնը։

Նոյն Կիրակի զիշեր, Նորին Ամենապատուութիւնը հիւրը եղաւ Մարտիկեաններուն, իրենց բնակարանին մէջ, ուր Հրաւիրուած էր Տիթրոյթի Հո-յութեան երեւելի խումբ մը։

Երկուշարթի առաւօտ, Նորին Ամենապատուութիւնը, Տ. Շահէ Արք-Էպիսկոպոս, Տ. Փառէն Մ. Վարդապետ, Տ. Պարեթ Վարդապետ, Կրթական Յանձնախումբի Նախագահ Պրն. Միհրան Հորլամազեան, Ա. Մանուկեան Կրր-թական Հիմնադրամի Տնօրէն Պրն. Խոմոն Ազատեան, Հ. Բ. Բ. Միութեան Ա-մերիկայի Նախագահ Պրն. Ե. Մարտիկեան, եւ նոյն Միութեան Կեղրոնական Ամերիկայի Նախագահ Պրն. Մ. Արզարեան այցելեցին Տիթրոյթի Հայ դպրուցը, որ կը կրէ իր բարերարին՝ Ալեքս Մանուկեանի վսեմ անունը։ Ուսուցչութեան պատրաստած եւ աշակերտութեան գործադրած զողարիկ ծրագրի մը իշրադումէն վերջ, Պատրիարք Սրբազնը յորդորեց աշակերտութիւնը որ պահէն իրենց աւանդուած ժառանգութիւնը ցեղային արժէքներուն։ Ուկի Մատեանին մէջ ար, Նորին Ամենապատուութիւնը զրեց Հետեւեաւ տողերը. «Կան վայրեր եւ Հաստատութիւններ որոնք կը տպաւորեն այցելուն տուածին ակնարիով, որովհետեւ կը ցոլացնեն փայլը իրենց Հետանկարներուն եւ իրագործումներուն։ Ալեքս Մանուկեան զպրոցը կը տպաւորէ այցելուն ջերմ այս զգացումով։ Վասմաշուք բարերարները ազրիւր են լոյսի եւ օրհնութեան, որոնք կ'արտացոլան այս Հաստատութիւնէն եւ մենք երախտապարտ կրնանք ըլլալ միայն անոնց»։

Նոյն օրը Պատրիարք Սրբազնը վերագարձաւ նիւ Եռք, ուր, յետ միջօրէին, կարեւոր Հանդիպում մը ունեցաւ Ամերիկայի նախակին Փոխհա-խագահ Ն. Վահեմ. Նելուն Բոքֆելլըրի Հետ։ Տիար Բոքֆելլըր այցելած էր Պատրիարքարան Մարտ ամսուն եւ երկար խորհրդակցութիւն մը ունեցած Սրբազն Պատրիարքին Հետ՝ Երուսաղէմի այժմու կացութեան եւ ապագայի մասին։ Նոր իրազարձութիւններու լոյսին տակ, չարունակուեցաւ կարծիքներու փոխանակութիւնը Միջին Արեւելքի, բայց մանաւանդ Երուսաղէմի եւ իր սրբատեղիններուն մասին։

Երեքշարթի եւ Զորեքշարթի օրերու ընթացքին, Պատրիարք Սրբազնը, բնկերակցութեամբ Տ. Շահէ Արքապիսկոպոսի, այցելեց Ա. Աթոռիս բարերար Տիար Առուրէն Ֆէսճեանին, Ա. Աթոռիս մեծ բարեկամ Հանդուցեալ Հայկ Գալուքեճեանի այրիին։ Տիկին Ալիս Գալուքեճեանի բնակարանը, Տէրին, եւ առաջարկեց որ մեծ այդ Հայուն աճիւնները փոխագրուին Երուսաղէմ, Հանդշելու Համար իր բարերարութեամբ կառուցուող աշտարակին մօտ, Միոնի բարձունքին վրայ։

Հինգշարթի, Նոյեմբեր 24-ին, բնկերակցութեամբ Տիար Տատուր Տատուրեանի, երկու Սրբազն Եկեղեցականները մեկնեցան Միութի, Ֆլորիտա։ Օգակայանին մէջ անոնք դիմաւորուեցան պաշտօնապէս Գերչ. Տ. Հմայ-եակ Եպիսկոպոսի, Միամիի Հողեւոր Հովիւ. Տ. Կիւրեղ Քահանայի, Միամիան

Խորհուրդի Ասենապետին եւ անդամներուն, թնջողս նաև տեղական թերթերուն թղթակիցներուն կողմէ : Կարճ հանգիստէ մը ետք օդակայանի պատուոյ սրահին մէջ, անոնք ուղղուեցան Տիար Տատուրեանի բնակարանը :

Յաջորդ օրը, Պատրիարք Սրբազնը եւ իրեն ընկերացողները Հիւրը եղան Լեւոն եւ ձան Մարգիսեան եղբայրներուն :

Կիրակի օր, Միամիի Ս. Պողոս-Պետրոս եկեղեցիին մէջ պատարագեց Գերշ. Տ. Շահն. Արքեպոս. Ամէմեան, իսկ քարոզր տուաւ Ն. Ամենապատութիւնը : Յաւարաւ Ս. Պատարագի, խնամքով պատրաստուած ճաշկերոյթ մը արուեցաւ զաղութիւն կողմէ, որու ընթացքին բարի դալուստի խօսքերը եւ երկու Սրբադաններու ճառերը խանդավառ մթնոլորտ մը ստեղծեցին տեղույն Հայութեան սիրաերէն ներս :

Նոյեմբեր 28-ին, Ն. Ամենապատութիւնը խումբ մը ազգայիններու համ, Հիւրը եղաւ Աթոռիս բարերար Տէր եւ Տիկին Տիգրան Միսիրեաններու իրենց բնակարանին մէջ :

Նոյեմբեր 29-ին, Պատրիարք Սրբազնը Հրաժեշտ տուաւ Միամիի Հայութեան եւ իր Հիւրընկալ՝ Տիար Տատուր Տատուրեանին եւ մեկնեցաւ Եփակօ : Մատագրութիւնն էր այցելել իր բարեկամ՝ Տքթ. Համբարձում Քեքիկեանին : Սակայն օդակայանին մէջ իսկ, ուր Ն. Ամենապատութիւնը դիմաւորելու հեկած էին իվանսթընի Հողեւոր Հովի Տ. Վարուժան Ծ. Վարդապետ և Քերիկեանները, ան խմացաւ որ նոյն գիշեր՝ երեկոյթ մը պատրաստուած էր ի պատիւ Հայաստանի Փոխվարչապետ Կիրակոսեանի եւ Կարլէն Տայլաքանի, որոն նախագահէլու կը Հրաւիրուէր Սրբազն Պատրիարքը : Հայաստանի պիտական բարձր անձնաւորութիւններուն համ ընթելէ ետք Տօքթորին առն մէջ, բոլորը զացին իվանսթընի եկեղեցիին որահը, որ յեցուած էր մեծ մասուն Յորդանանին դաղթած Հայերով : Տքթ. Քեքիկեան, օրուան Հանդիսութեան ատենապետը, Հրաւիրեց նախ Տիար Կիրակոսեանը, որ Հեղինակաւոր իր խօսքով ընդդեց Նոյեմբեր 29 թուականի կարեւորութիւնը վերածնած Հայուստանի եւ Հայ ժողովուրդին համար, եւ երկարօրէն պատկերացուց մէծ նըւաճութիւնը զոր մէր Հայրենիքը արձանագրած էր վերջին կէս դարու ընթացքին, մատաւրական, մշակութային, դիտական, կրթական, ճարտարարուեստական եւ գիւղատնտեսական կեանքի զանազան մակարդակներու վրայ : Փոխվարչապետին հեղինակաւոր խօսքը ընդմիջուեցաւ յաճախ խանդավառ ծափերով, մանաւանդ երբ աւետեց ճարտարարուեստի եւ դիւղատնտեսութեան ուժեղ զարգացումը եւ զալիք տարիներու յուսագրիչ հեռապատկերը : Երկրորդ խօսք առնողը եղաւ Տիար Կ. Տալլաքեան, որ գեղեցիկ պատկերացումներով եւ դրական ճաշակով ընութագրեց Նոյեմբեր 29-ը, իրեւ Հայ վերածնունդի և պիտական կեանքի ասպահով սկիզբն ու արմատացումը, որով վերջ դատաւ մէր ողբերգութիւնը և ծնունդ առաւ ու զարգացաւ այօրուան Հայաստանի պայծառութիւնը :

Վերջին խօսքը ըսելու Հրաւիրուեցաւ Ամեն. Տ. Եղիչ Ս. Պատրիարքը, որ բեմ բարձրացաւ ներկաներու յոտքնկայս ծափերուն եւ խանդավառութեան մէջ : Իրեն յատուկ պիտաճախօսութեամբ, Պատրիարք Սրբազնը գրաւից ներկաները եւ Հրահրեց Հայրենասուրական անոնց գցացումները : Այս բառ :

Հայաստանէն եկած մեր երկու մտաւորականներն ու բաղական զորդիչները, Տիար Կիրակոսեան եւ Տիար Տալլաքեան, մին Փոխ-Նախագահը մեր հայրենի կառավարութեան եւ միւսը երրորդ քարոզուարը Հայաստանի Վարչուրեան, խօսեցան Նոյեմբեր 29-ի մասին, վերբերելով այն բոլոր բարիքները զորս մեր երկիրը ունեցաւ եւ ունի այդ բուականէն ի վեր : Խօսեցան

մեր հաղաքական ապահովութեան եւ տնտեսական բարգաւաճման մասին եւ կորստեան նամբան մտած սակայն նոյեմբեր 29-ով մեր երկրի յարութեան մասին, իրենց յատուկ հաւատելով եւ եռանդով, անզամ մը եւս տոգորելով մեր սիրտերը հայրենիքի վերելիքի եւ ապագայի հաւատելով։

Նոյեմբեր 29-ը բուական մը չէ, այլ յեղաշրջում մը որ հանեց Հայ ժողովուրդը իր պատմական ողբերգութեմէն եւ դրաւ զայն նոր ուղիի մը վրայ։

Հիմգերորդ դարսւն գիրերու գիւտով, Ս. Մեսրոպ Մաշուց բաժնեց մեր պատմութիւնը երկու մասերու, անցեալի եւ ներկայի ներկայ մը որ հասցուց մեզ մինչեւ այսօր։ Խոկ Նոյեմբեր 29-ը յեղաշրջեց մեր պատմական կեանքը իր հաղաքական եւ զաղափարական նոր երեսներով, եւ բաժնեց զայն հինի եւ նորի ըմբռնաւմներով։

Մենք երախտապարտ ենք մեր Հայրենիքի մտի եւ սրտի գործիչներուն, որոնք Նոյեմբեր 29-ի կրակը վառեցին մեր հայրենի հողին վրայ։ Արտասահմանը հազիւ բերաւ իր մասնակցութիւնը այդ ստեղծարար գործին, հեռուէն միայն խանդակառություն, հեռուէն երկարելով իր պաղած ձեռները այդ կրակին։ Զգլացաւ անշուշտ այդ խարոյկին վրայ դնելով երէ ոչ գերաններ գէր տաշեղներ իր հոգիէն եւ մարմնէն, վառ պահելու այդ կրակը։

Հերոսները դուք էք, պատուական հայրենիքիցներ, երէ նոյնիսկ ըւլան քննադասողներ ձեր մեծ գործին, մի նեղուիք, դարբ ուր կ'ապրինք դարն է քննադասութեան։ Սակայն պատիւն ու փառքը քննադատին չէ, այլ ստեղծողին։ Քննադասը գանան մըն է ստեղծողին բով, եւ պատմութիւնը գանան ուսերուն չէ որ կը նետէ իր պատմունանը, այլ հերոսներուն։

Մեզի համար ուրախութիւն է այս երեկոյ մեր մէջ ողջունելու Տիար կիրակոսեանն ու Տալլակեանը, հերոսները մեր հայրենիքին, կերտիչները այսօրուն մեր փառքին։

Ցաջորդ կէսօրին, Ն. Ամենապատուութիւնը, Տ. Շահէ Արքեպիսկոպոսի ընկերակցութեամբ, Շիքակայէն մեկնեցաւ Լոս Անձելլու։ Գալիքորնիա իր անցուցած հինգ օրերու ընթացքին, Ն. Ամեն. Պատրիարքը եւ Շահէ Արքազանը հիւրը եղան Տայնուպայի մէջ։ Տիար Մարտիրոս Բիլոյեանի եւ Մօտենթոյի մէջ։ Տիար Հայկադ Պէրպէրեանի։ Մեծանուն երկու բարերարները յանձն առին կարեւոր գումարներով նպաստել երուսաղէմի Հիմնադրամին։

Դեկտեմբերի 6-ին, Պատրիարք Արքազանը վերադարձաւ Նիւ Եորք։ Ցաջորդ օրը, ան հիւրը եղաւ պատույ ճաշկերոյթին, Ամերիկայի Արեւելիան թեմի Առաջնորդարանին հողմէ յատկապէս կաղմակերպուած Հայկ եւ Ալիս Գալուքնեան Արաւին մէջ։ Պատրիարքին ձօնուած երեկոյթը բացաւ Ամերիկայի Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Թորգոմ Ս. Արքեպիսկոպոս բարի գալուստի ջերմ խօսքերով, իր հոգեւոր ծննդապայր Երուսաղէմի նկատմամբ իր սէրէն բղիսած։ Օրուան ատենապետութիւնը վարեց Պրն. Սուրէն Մանուէլիսան, որ խօսեցաւ յատկապէս Եղիսարդ բանաստեղծի մասին, ներկայացնելու համար Պատրիարք Արքազանին դրական վաստակը։ Խնամուած եւ զեղեցիկ իր ոճով, Պրն. Մանուէլիսան զնահատականը ըրաւ Եղիսարդի բանաստեղծական արձակին եւ ոտանաւորին, վեր առնելով յատկապէս անոնց մէջ՝ ազգային չունչն ու ասուուածաշնչական ողին։ Նոյն գծով շարունակեց Պրն. Անդրանիկ Փոլատեան, Հ. Բ. Բ. Միութեան «Յուշաբար» ամսագրի խմբագիրը, որ ամփոփ բայց պերճախօս նախադասութիւններով դրսւատեց բարձրաստիճան եկեղեցականի և տիին՝ դրագէտ եւ մտածող մարդը։ Անձնական վկայութիւններու շարքով մը, Պրն. Սամուէլ Թումայեան ներկայացուց Պատրիարքին վարչական գործունէութեան մի քանի երեսները, Համեմուած դէպքերով, որոնց ականատեսութեան

մասնակիցը եղած էր Պրն. Թումայեան, Երուսաղէմի քաղաքական դժուարին օրերուն, երբ ծնունդ կ'առնէր հրէական պետութիւնը: Պատրիարքին փակման խօսքը շնորհակալութեան, յուղումի եւ զնահատութեան խօսք մը եղաւ Առաջնորդին, Առաջնորդարանին եւ Երուսաղէմի բարեկամներուն նկատմամբ, որոնք իրենց համակրութեամբ եւ գիտակցութեամբ կ'ուղեն օժանդակել եւ զարարիդ կանգնիլ մեր Եկեղեցւոյ այդ մեծ կեղրոնին, որ Հայոց Պատրիարքուանն է:

Յաջորդ օրը, Պատրիարք Սրբազնը, ընկերակցութեամբ Գերշ. Տ. Շահէ Արքակիսկովոսի եւ Տիար Տատուր Տատուրեանի, ուղղուեցաւ Պոսթոն: Օդակայանին մէջ, Պատրիարք Սրբազնը դիմաւորուեցաւ Պոսթոնի, շրջակայիքի, Աւսթրիա եւ Բրույիստենսի հոգեւոր հովիճերուն կողմէ: Մատերիմ եւ ջերմ մթնոլորտի մէջ ճաշելէ ետք, Պատրիարք Սրբազնը առաջնորդուեցաւ Ս. Երրորդութիւն Մայր Տաճար, որու ծխատան մէջ շարունակուեցաւ Հանդիպումը Եկեղեցական դասին հետ: Այնտեղ եկան նաև աղջայիններ եւ «Պայքար» թերթի խմբագիր Պրն. Նուապար Պէրպէրեան, իր ընկերներով, բարի գալուստ մաղթելու համար ն. Ամենապատութեան: Երեկոյեան, կարճ հիւասիրութենէ մը ետք Տքթ. Միքայէլ Խոլիկեանի տան մէջ, Պատրիարք Սրբազնը եւ իր ընկերակիցները հրաւիրուեցան քաղաքի կեղրոնական պանդոկներէն մէկուն մէջ յատկապէս կազմակերպուած պատու սեղանի մը: Ա. Երրորդութիւն Եկեղեցիի Հոգեւոր Հովիլ Արժ. Տ. Մամրէ Քահանան, իրեն յատուկ ճաշակով եւ ձեռներէցութեամբ, ճաշկերոյթը յաջողեցաւ վերածել զեղեցիկ երեկոյթի մը, ուր Պոսթոնի Հայութեան աւագանին հաղորդուեցաւ Երուսաղէմի խորհուրդով:

Յաջորդ առաւօտ, Պատրիարք Սրբազնը, Հակառակ ձիւնին եւ ցուրտին, փափաքեցաւ այցելել Լովելի Հայութեան նոր Եկեղեցին: Ս. Աթոռիս ճատեւ Հովութեան ընթացքին յաջողած էր Վոքքի հովակենդանացընել եւ առաջնորդել բացառիկ իրազործումի մը. Հոկայ Հողամասի մը կեղրունը, ըլուրի մը զլուսիը կանգնել Հայկական կեղրոն մը, Անիի Մայր Տաճարի չփեղութեամբ եւ կերպարանքով կտոռուցուած Հոկայական Եկեղեցիի մը շուրջ:

Լովելին՝ Պատրիարք Սրբազնը եւ Տ. Շահէ Արքակիսկովոս ուղղուեցան օդակայան, մէկնելու Համար նիւ Եորք, ուր անցուցին Ամերիկա այցելութեան վերջին երեք օրերը, իրեւ հիւրը Պրն. Տատուր Տատուրեանի: Այդ օրերու ընթացքին Պատրիարք Սրբազնը այցելեց նիւ Ճըրպիի երկու Հայկական կեղրոններ. ամենէն փոքրիկուն՝ Հայկական նորարողութ դպրոցին եւ ամենէն տարեցներուն՝ կմըսընի ծերանոցին:

Հայկական դպրոցի սեմին, Պատրիարք Սրբազնը եւ Տ. Շահէ Արքակիսկովոս դիմաւորուեցան դպրոցի Հոգաբարձութեան եւ տնօրէնութեան կողմէ, զլխաւորութեամբ Հոգէ. Տ. Օշական Վրդ. Զալոյեանի, շրջապատւած Արժ. Տ. Վահրիս եւ Տ. Արսէն քահանայ Հայրերով: Դպրոցի տնօրէն՝ Տիկ. Հուրիկ Սահակեան յատուկ ծրագիր մը պատրաստած էր ի պատիւ ն. Սրբազնութեան: Մանկական իրենց թթուուն ձայներով եւ ձեռքիրնին մէկական մէխակ, մանուկները Երկեցին Ծննդեան շարականներ, նոր Տարիի երդեր եւ մօտեցան մի առ մի Համբուրերու Համար Սրբազն Պատրիարքին Աջը եւ ստանալու Երուսաղէմի օրհնութիւնը:

Յաջորդ օրուան այցը Հայկական ծերանոցին այլապէս յուղիչ էր. միակ Հայու մը տոկուն կամքով եւ անխոնչ ձեռներէցութեամբ ապահովուած պատկառելի այս հաստատութիւնը չունէր բնաւ վերջալուսային տիրութիւնը մարող ճաշակի մը, այլ խանդակառ, աշխոյժ եւ ջերմ մթնոլորտը մեծ տունի

մը, ուր Հայեր կը շարունակեն իրենց կեանքը, լաւ խնամքի մը և ընկերային չերմ մթնոլորտի մը բարիքը վայելիլով։

Ամսոյն 12-ին, Պատրիարք Արքազանը եւ Տ. Շահէ Արքեպիսկոպոս այցելեցին Հ. Բ. Բ. Միութեան Կեդրօնը եւ բարեկամական հաճելի դրոյց մը թեան հետ։

ունեցան Վարիչ-Տնօրէն Տիար Միստք Հայկենցի եւ Միութեան պաշտօնելու-

Դեկտեմբերի 13-ի երեկոյան, Արքազան Պատրիարքը եւ Պատրիարքանիս Դիւանապետը մեկնեցան նիւ Եսորքէն, Հրաժեշտ առնելէ ետք Ամերիկայի Առաջնորդէն եւ իրենց հիւրբանկալ Տիար Տառուր Տառուրեանէն։

Ամբողջ գիշերը ճամբորդելէ և գիշերուան մը հանդիսատէն ետք, Պատրիարք Արքազանը եւ Տ. Շահէ Արքեպիսկոպոս ղնացքով մեկնեցան Պրիւքսէլ, որու կայարանին մէջ զիրենք ընդունելու եկած էին պատասկան Պարոն Տը Պրաուէր, Պարոն Տը Լէքուէմ, Պրոն. Տիգրան Վրոյր եւ Պրոն. Կերտաւ։

Պելճիդայի փոքրաթիւ Հայութիւնը խանդակառութեան չորս օրեր ապրեցաւ Ն. Ամենապատուութեան այցելութեան սոթիւ։

Առաջին անգամ ըլլալու, Երուսաղէմի Հայոց Պատրիարքը պաշտօնական այցելութեամբ մը կ'ընդունուէր Պելճիդայի թագաւորին կողմէ։ Տարժառ ոիթը հին պատմական կապի մը վերականգնումն էր Երուսաղէմի և Ֆլանորիոյ թագաւորական տունին միջեւ։ Վերականգնումը պիտի կատարուի Ս. Յառաւթեան Տաճարի Հայկական բաժնին մէջ վերահաստատելով Խաչակիր տունին երկու թագաւորներու յիշատակութիւնը յատուել արձանաւրութեամբ։ Երուսաղէմի Հայոց Պատրիարքը ուղեց աւետել Ն. Վեհափառութեան թէ իւղարեր կանանց խորանին ճակատը պիտի զետեղուի մարմարեայ արձանադրու-



Պելճիդայի Ն. Վեհափառութիւն Պատուէն քագաւորը կ'ընդունի Ն. Ամեն. Տ. Եղիշէ Ս. Արքեպոս. Տէրուերեանը եւ Գերշ. Տ. Շահէ Արքեպիսկոպոսը։

Թիւն մը, յիշատակելու Համար կոտրֆրուա որ Պուլիսոն, առաջին «Պաշտօնան Ս. Յարութեան Տաճարի», Պաղուսին Ֆանուրիոյ, առաջին թագաւոր Երուսաղէմի եւ իր Հայազդի թագուհին՝ Արտաւ։ «Ալոպիսով, աւելցուց Ս. Պատրիարքը, պատիւ պիտի ունենանք անմահացնելու Խաչակիր թագաւորներու

քրիստոնէական հաւատքը եւ զոհողութեան ողին, ի պաշտպանութիւն Ս. Տեղիքու եւ միեւնոյն ատեն, արեան կապը, որ հաստատուեցաւ անոնց եւ կիրակեւնն Հայ իշխանաւորներու միջեւ»: Հաւատքով զեղուն, զգացուած եւ խորունկ չեշտով մը, Ն. Վեհափառութիւնը չնորհակալութիւն և ուրախութիւն յայտնեց իր նախնիքներու նկատմամբ ցուցաբերուած ուշադրութեան համար եւ յայտնեց իր փափաքը որ միասին ազօթք մատուցուի Երուսաղէմի խաղաղութեան համար, որպէսզի Ս. Քաղաքը ըլլայ եւ մնայ միշտ ազօթքի տուն մը բոլորին համար: Խօսակցութիւնը տարածուեցաւ զանազան հարցերու չուրջ, բոլորն ալ կապուած այն յոյսին, զոր վերջին գէպքերը արթնցուցին Միջին Արքեւութի կնճռու կացութիւնը պարզելու եւ խաղաղութեան նոր դարաշրջան մը սկսելու:

Պալատէն ելլելէ հաք, Պատրիարք Սրբազնը եւ Տ. Շահէ Արքեպիսկոպոսու հրաւիրուեցան Պարոն Տը Պրապուրի բնակարանը, ճաշկերոյթի մը, որուն ներկայ էին Պատպական նուեիրակը, Պրիւքսելի համայսարանի նախադահ, Փրոֆ., Ժաւմօթ, Երեսփոխանական ժողովի նախազահ՝ Պրն. Լոպիւրթօն, Պրապան նահանգի Կառավարի Պրն. Ռոկէէն, եւ բազմաթիւ եկեղեցականներ, ազնուական դուքսեր եւ դքսուհիներ: Հայ զաղութիւն կողմէ ներկայ եղան Վարչութեան նախազահ՝ Պրն. Եղուարդ Ժախիեան եւ աշխարհածանօթ Փրօֆ. Արքակ Մխիթարեան:

Նոյն երեկոյեան, պաշտօնական ընդունելութեամբ մը, Պրիւքսելի Քաղաքապետը պատուեց Հայոց Պատրիարքը Քաղաքապետարանի սրածին մէջ, յանուն մայրաքաղաքին, Պրն. Վան Ալթըրըն յանձն առու գեղեցիկ եկեղեցի մը տրամադրել Հայ զաղութիւն:

Գիշերը, Պրիւքսելի Հայ Տունին մէջ հաւաքուած երկու հարիւրէ տւելի Հայեր չքեզ ընդունելութիւն մը սարքեցին ի պատիւ Ն. Ամենապատուութեան եւ Գերշ. Տ. Շահէ Արքեպիսկոպոսի:

Յաջորդ օրը, Պատրիարք Սրբազնը, բնկերակցութեամբ իր Դիւտնապետին եւ Փրօֆ. Մխիթարեանին, այցելեց Պելճիզայի կրօնապետ՝ Կարաւինալ Ախւնէնոին, Պրիւքսելի Արքեպիսկոպոսարանին մէջ, ի ներկայութեան Պալտին Եպիսկոպոսին: Սիրալիր եւ սրտրաց խօսակցութեան ընթացքին, Ն. Վոհմութիւնը յիշեց իր տպաւորութիւնները Երուսաղէմէն, ուր այցելած էր տարուան ընթացքին, իբրեւ ուխտաւոր, իր քահանայութեան յինամեեկին տոթիւ: Ան խոստացաւ իր կարելին ընել, որպէսզի Հայերը ունենան իրենց եկեղեցին եւ կազմակերպուին իբրեւ կրօնական համայնք Պրիւքսելի մէջ:

Պրիւքսելի այցելութիւնը պսակուեցաւ մէծ ճաշկերոյթով մը, որոց Հայ զաղութը տուաւ ի պատիւ Սրբազն Պատրիարքին, յայտնելու համար չնորհակալութեան եւ երախտագիտութեան իր զդացումները Երուսաղէմի Պատրիարքութեան եւ անոր Գահակալին եւ Դիւտնապետին նկատմամբ, որոնք Պելճիքայի Հայութեան չնորհեցին իրենց Հայրական հոգածութիւնը, Հայութեան վրայ Հրաւիրելով պետութեան եւ եկեղեցին բարձրագոյն իշխանաւորներուն ուշադրութիւնը եւ մանաւանդ՝ ապահովելով եկեղեցի մը Հայկական միւսոնի դրոշմով:

Պրիւքսելին, Պատրիարք Սրբազնը եւ Տ. Շահէ Արքեպիսկոպոս մերադրձու Փարիզ եւ անկէ՝ Ս. Աթոռ: